

գեղեցիկ», «ին միշտ էին անեղապէս ծնունդ», «Երկինքն ի յրիկիր» տաղերը, թերեւս «Մշ-Նընծեան տաղն» ու «Աչքն ծով նա ալ, Մնացեալները — անոնք ուր լեզուն ճնոթիւած է եւ համաձայնութիւնը՝ թնառուկ — թերեւս վերագրելիք ըլլան Գրիգոր Մագմստրոպովն(1) կամ անոր հետեւողներէն մէկուն, կամ աւելի՞ նոյն իւրն Ծնորնալոյ համարակա եւ օսարամալ աշակերտներէն ունաց, Միակ տաղա որ կրնայ վերագրելիք համարտիւ նորեկացոյն, «Թառառնից» տաղն է, որու լեզուն իրօս ոճի նարեկացիական մաքրութիւն, վենութիւն եւ նորութիւն ունի, եւ որուն տաղերուն սկզբանտառապերն արդէն «Գրիգոր» անունը կը ճեւացնան :

Ա. 20ՊԱՆԵԼՆ



ՅԵՂԱԿԱԾ ՈՎԻՒՆ

~~~~~

Ե՞րբ պիտի գաս, — ե՞րբ մեր գետնին ոյժերէն, Երբ յարութիւնն ուղին խըմած շողերուն, Պարի պոռթկան շաւնիդ րոցերն երկնապող . կամ մեր երկրին արիւն կաթող ո՞ր աստղէն, Դու պիտի իշնես հրդիւնել Զբարի արդիւուղ տողովուրդդ».

Որուն սրբէն դարձերն յաշէտ խըմեր են Թորգոնական արիւնն եւ ո՞վզ պարպիր . Որուն համար մեր պապերուն ոսկորտին՝ Սարերէ սար սրբուած՝

Բամին են լոկ գալլերու : Ո՞վ անդքանիկ Աստուածուհի՛, Խսկուհի՛, Հայ Հըրերուն, կըրակներուն եւ կաւին, Տե՛ս. — քու երկերդ՝ որ մեր երեմին մայր ըրիո՛

(1) Բազգասեւ Մագմստրոսի համբաւաւոր և գերառակնուածային : Թուղթ ո՞խ հետ .

Մեզու փանտ ծրիւալ ծենալ աննօյ ոգեալ յառեալ, Իւսկէ իսնենեալ մանեւալ՝ յառաքինալ խոյն յառեալ, Մանչուկ մանչուն նանեալ դամիւեալ մարդկան ուստի առաջարկարդ ԵՐԵՎԱՆ

Այլազներու խըմդրժանքին մատնըւած՝ Այսօր, աւա՛ղ, սուգ եւ արիւն կը ըըխէ . Իր կործանած քաղաքներուն վրայ լրտիկ կը նրատի կոո՛ւնին որորմուկ .

Հողն՝ ներկրւած միայն սողովն օձերուն՝ Իր կոտաղառուկ խաւերուն մէջ կը պահէ Պաղլել՝ եւ իր սեւ տափերուն վրայ՝ ոքոզ . Կը մինան մեր այգեստանները՝ առանց ներպակակի, եւ կարամները՝ առանց Հայրենական գինիին .

Եւ մեր խոյերն ըստիտակ Չըգըմնելով խանուցներուն մէջ առուոյտ նօթութիւնէ մողեկնած՝ Մըսուրներուն գէմ կը ջարգեն եղջիւրնին, Իսկ որդիներով թըշուառ

Կամ հեռացած հօրենական երկրին Կո խառնակին ազգերու խորդ արիւնով, Կամ նոյն երկրին ծոցին մէջ

Կը մեռնին լուծն ուսերնուու, Ասպրողներուն թողլով մաս Մերկացումն ո՞զ Հայութենէն, խորդացումն՝ Որով կ'ըլլան իրարու գէմ թըշնամի Եւ թըշնամոյն գէմ ծառայ :

Ո՞չ մեր գալակի՞ նշած արեամբ ճախճախուաւ, Ո՞չ տաճարներն ու պարիսպներ քարուքանդ Զիրենք կըրնան զայրագնել :

Ո՞չ օստրին ծաղրանին եւ ո՞չ անարգանք Կ'արթընցըննեն իրենց հոգւոյն մէջ ընդարժ Հըպարտութիւնն հայկական :

Կը ծառայեն եւ կ'ողան Եւ ողարակ ըստորկութիւնն աւելի Իրենց գէմքին կը յօրինեն վայելու . . .

Եկո՛ւր, եկո՛ւր, — ժամանակին ա՛յս է. — եկո՛ւր ... Ահա ցեղէ մաս մ' աղնիւ՝

Գաղափարի, գուպարի մէջ՝ հալումաշ՝ Ճամբուգ վըրայ կը սրիուք

Իր արիւնին հետ նոր վարդեր, կակաչներ . . . Եկո՛ւր, եկո՛ւր. — եւ Մասիսի կատարէն Դիւցաղներու, Վըկաններու հոգիներ՝

Իր ասսակերու սկըմնցան, Տեղա՛ բոլոր իգութեան մէջ մեր երկրին .

Մեր սրբաերուն խորունկ խորերը հոսէ՛ Սիրինդ անիրի զոր չիթ առ չիթ ժողվացիր Վարդաններու ասցմայարդար հետքերէն .

Եւ ըրէ ԱՐԱՐՈ մեր պարցաներն

Արշակներու վերածրնող յիրիմիկը .

Ամէն Հայու լանջքին տակ

Իր մէկ հնա պապն արթընցո՛ւր ,

Եւ սրբազնն , յահրժական զանգուածով՝

Զերթ Պարամայի աստուածութիւն մ'անրաժան՝

Զանոնք խոսնէ՛ և խրմորէ՛ եւ ձուլէ՛

Եւ ըստինքովդ ապրեցո՛ւր :

Ա՛յսպէս որ քու մայրենի

Ճաճանչառուստ թեւ թարիչներուզ տակ ամէոփի

Տաքնայ մեր հողն , ու բլուրներուն վրայ խայ-

տան

Թարուններն հին , Նաւասարդները՝ լեցուն

Մարտիկներու վահաններուն կոփիչնով .

Մեր անըզըներն եւ ուրուքները թողած

Ճաճախուտանները նըւասա՞

Կայցակներու Թաթուռն վրայ կըռընչեն .

Էգ առիւծներն ու էգ վագրիրը բողոք՝

Մայրագորոց լիզումով՝

Ըլլան Կայտառ հայկակներու Կաթընտու .

Մեր ամկորունները (լեցուն

Հստուերներուլի՛ երգիչներուն Գողթական)

Սը արին մէջ հայ վերթողին

Փոխուին երգի , ու չափուին

Կայցակներու . շշատերով .

Բանւուրն հնատի՛ , հնատի՛ գեղջուկն եւ այգուն

Երբ իր քայլերն ուղղուին զայտերն աւերակ՝

Արշալույն արիւնի հո՛տը առնէ

Եւ լոկ արի՛ւն ժարափ :

Շունչիդ գեիփիւռն ու ճառագայթն աչքերուդ .

Նըման գարնան մեր տան սեմերը պըճնող ,

Թող ճամարգին հիւղէ հիւղ .

Բնակարանէ բնակարան . . .

Կանգնի՛ն այրերն ու մայրեր .

Մերը կանգնի՛ , կանգնի՛ տղան .

Ու ամէն ոք ազգին սիրով լոկ արրիբ .

Ազգին Ոգի ով հազորուած ,

Ա՛յսպէս վասի , ապօստամբի , բորբոքի ,

Որ Թորգումայ Տունն ըզգայ

Թէ իր օճախը մարած՝

Այսօր երաբո՛ւի է զարձեր : —

ԴԱԱԽԵԼ ՎԱՐՈՒԺԱՆ

## ՊԱՏԳԱՄԱԻՐԻ ՄԸ

ՅՈՒՇԱՏԵՏՐԻՆ

(Տար. եւ վերը)

— 26 Յունիս (1878) . — Այցելութիւն  
տուին Թարաթուորիի , Սատուլլահի , Ժէսմնիին  
եւ Տէլանիին :

Իրիման որ մերթ յուսահատ եւ քիչ ան-  
գամ յուսալից է , այսօր ամենամեծ ճշմարտու-  
թիւն մը խոստովանեցաւ . « Մարդ ինքիր հին  
պէտք է կայսարի որ դրկու ո ըստ :

— « Շառա ում մնացինք , ըսի , շատ պա-  
րապ բաների ժամանակ անցուցինք , անձնա-  
կանութիւններով պարապեցանք , դէթ ասէէ  
եաքը աշխատինք , բոլոր ուժերին հայտառան  
ամիռինք . ամենքս պէտք է զիմենք հոն , իթէ  
կուզենք զան կենացացինել , եւ այսորուան  
աշխատութիւններուս նոպատակն ար Հայսատան  
անպատի վիճակի մը մէջ գնկէ է որ կարենաց  
զաղթած Հայերուն կենաց , աշխատութեան , ինչ-  
իի եւ պատոյ ապահովութիւն առինել , որպէս  
զի հոն վիրագանոնն . միւս կողմանէ նւրո-  
պայի մէջ մնէ ոյժ եւ գործունեութիւն ունե-  
նալու է , զի պէտք է որ եւրոպայի մէջ լաւ  
ճանցուինք . ինչ որ ալ ըլլայ մեր մէջ եղած  
անհամարանութիւնները , մէջինին մնալու են ,  
գուրու հանելու չէ , եւ ազգային խնդրին առջե-  
ռուորովին մոռնալու է , ինչպէս որ այսօր ասոր  
մէկ գեղեցիկ օրինակը կուտանք . չորսերնին ալ  
իրարու անհամաձայն տարեկ էնքն եւ ենք տա-  
կաւին ինչ ինչ տեսութիւններով ու հիմա միա-  
սին հկներ միտրաներ եւ մէկ սիրտ եղած այս  
մէծ գործին համար կ'աշխատինք :

— Գիշերա ան Անգլիոյ երեկոյթին երթալ  
չուզեց իրիման . պնդեցինք որ երթայ , վասն  
զի վազ Քօնկրէն Հայոց հնգրով պիտի գրա-  
գէր եւ իր ներկայութիւնը հարկաւոր էր . Կըր-  
կին մերժեց . սակայն բարեկաղդաբար Մ. եկաւ  
որ հարկ զատեց երթալ , եւ մեկնեցաւ . ասոր  
վրայ ելաւ հագուելու եւ երբ վար իջած պա-  
հուն տեսաւ որ Նարպէջ ծանր վերակուովր ու  
նշաններովը զարդարուած է , զայրացաւ . եւ « ես  
չեմ երթար » ըստ . յահուն ազդին խնդրեցի որ